

Մ Ա Ն Ո Ր Ա Ն

Գիտէի միշտ թէ կայիր տեղ մը հեռու մեզմէ շատ,
 Թէ պիտի որ մ'ալ գայիր երբ ձիւնն իջնէր մազերուս,
 Գեղեւէին երբ փայլերս, եւ աչուրներս՝ անյոյս,
 Այլ փակուէին քիչ առ քիչ յագեցումով մը՝ հանդարտ:

Ու հաւատած այն ասեմի՝ կը կարծէի սակաւին,
 Թէ պիտի քեզ ընդունիլ կարենայի եւ սիրով,
 Փոքորկայոյզ ծովէն վերջ ինչպէս անդորրը ափին,
 Խաղաղ ծոցիդ մէջ անփոյթ ալ հանգչելու պատրաստով:

Բայց փայլերուդ կը լսեմ երբ սրտում ձայնն այսօր մօտ,
 Կը մտածեմ թէ փոխուած նին կերպարանիդ է իրա՞ն.
 Քեզ չեմ հանչեար, ու կ'ուզեմ որ չհանչեաս զիս բնա...:

Զի կը դառնայ կեանքն հիմա յսակ այնքան՝ գեղեցիկ,
 Որ զրկուած կրկնապէս իր շնորհէն արդ կը զգամ,
 Ու կը փարիմ ոտերուն՝ որ գէթ ներէ ա՛յս անգամ:

Վ.Ա.Հ.Բ.Մ Մ.Ս.Վ.Ե.Ս.Ն

Ե Ր Գ Ե Ն

Երգել կը բաղձայ հոգիս այս գիշեր,
 Երգել ժամերով ու սրլանալ վե՛ր,
 Մոռնալ պահ մը գէթ վիշտերն իր բոլոր,
 Լեցուիլ խնդութեամբ մ'անհո՛ւն, անսով՛նր...:

Երգել եւ կ'ուզեմ անցեալըս մեղոյշ,
 Անդարձ սէրերը անոր վերջիցի,
 Երգել եւ կ'ուզեմ ներկան սրտմանոյշ,
 Թեքեցած հոգուով մութ համբէս փայլ...:

Երգել եւ կ'ուզեմ ցաւերըս ամբողջ,
 Մտէս վտարել խոհերն վատառողջ.
 Երգե՛լ վերանա՛լ, երգե՛լ արբենա՛լ,
 Երգել ապագան անորո՜ւ, մոռնա՛լ...:

Սէրերս ամբողջ, սէրերս սրտում,
 Յոյզերս ներկայի, վէրերս անպատում
 Երգել եւ կ'ուզեմ, երգել միմիայն,
 Երգել անդադրում, երգել անպայման:

Քանզի սրտում է հոգին առանց երգ,
 Խո՛ր, անբուժելի՛ են իր ցաւն ու վէրփ:

Երուսաղէմ

Գ. ՃԻՆԻՎ.ԻԶԵՍ.Ն